


մ'ընել. միայն « սակաւք է նոցանէ զմտտ հասնելով », այսինքն՝ արգարացնելով Յազկերտին գլշումը, խորհուրդ կու տան համբերել. « Թուշաթ մարդկանց անդրէ գրբխատնութիւն եւ դարձը զպատմութան անցին է հաւանութիւն », Յազկերտ կը հաճի, աղաւթ կը հաշուի քրիստոնէութիւնը. նոյն իսկ սրբապատկերուն համար « հրամայել թագաւորն՝ չի բռնէ կռիւնն որոշել նիւկիւնն ի բռնու », նախարարը աւելի կը պատուուն արքունիքում, քահնէր նորէն կը շնորհուն եւ դարձած առճիկները կը ստանան, քանտարկեանքը աղաւթ կ'արձակուին. այս ամէնը « զբեր եւ յուշաներ յերկրն Լայոց եւ ի բազում յայլ աշխարհս », Յազկերտ՝ երբ մէկ կողմէ այսպէս ընդհանուր ներում կը շնորհէ քրիստոնէոյ հպատակ ազգերու, միւս կողմէ հասկանալով թէ Գարկիանոս պիտի չօգնէ Լայոց « գարնակ անգրէն ի նոյն յառաջին կարծի մուրտութեան շըջեցաւ »:

Բայց Լայոք արդէն չեն ուզեր հաւատալ Յազկերտի երկդիմի արարներուն. « երկիցս եւ երկցս », փորձած էին այն. ինչպէս կընդդիմ հաւատալ՝ քանի որ Պարսկաստանի եկեղեցիներու մասին սեւէ « բարեգարնութիւն, իսկ չէին տեսած: Լայոք գարնակ կ'երգնուն հաստատուն մնալ իրենց գիմազութեան մէջ:

Յազկերտ անձաբարացած իւր բովանդակ ձեռնարկներուն մէջ՝ նոր յարձակումը հրաման կու տայ Միհրանբեկին: Պատմագիրն այս Մոզպէտ-Լազարապետին նկարագիրը բացատրելու համար իւր ամէնէն զօրէշ բացատրութիւններն ու գարնակածները կը գործածէ ամէն անգամ երբ կը ստիպուի անոր անուշ կամ քարծեղ յիշատակել: Միհրանբեկ, որուն « ոչ միայն մեծամեծը եւ փոքուցը, այլեւ ինքն թագաւորն հրամանի նորս անտայր, կու գայ ի Փայտակարան եւ կը սկսի իւր պատրաստութիւններուն:



**ՅՈՒՅԱԿ ԶԵՆՈՒԳՐԱՅ ԹԱՆՐԻԳԻ**

**Բ.**

Պոստակ ձեռագրաց Մուսնորդարունին թուարիզի:

**1.**

**ՎԱՐՔ ՀԱՐԱՆՑ**  
ՌՃԲ — 1653:

ԹՈՒՂԹԸ 489: ՄԾԾՈՒԹՈՒՆՆ 24X19X8 սմ.:  
— ԳՈՒՌԹՈՒՆ զանազան տեսակ, երկսիւմ իւրացանչիւր 27, 28, 19X8 սմ.: — ԳՈՒՐ զանազան մեծութեամբ բուրգեր, թմաւոր սեւ, սկզբնասողիքը, սկզբնաստանին ու գունիւնները կարմիր, վարդագոյն, կանաչ եւ մանուշակագոյն. սող 27-35: — ՆՈՒԹ՝ թուր: — ՎԱՋՄ՝ կաշեպատ փայտ: — ՀԱՆԳԱՄԱՆԸ՞ զոստոր: քիշ: — ԴԱՅՈՐԿ ԹՈՒՂԹԸ էլ 7 ա—բ եւ 80 բ. միւսները յետոյ գուտած: — ԼՈՒՍԱՆՑԱՋԱՐԻ, զարդագոր են չկայ. քայց ասոց տեղը բաց թողուած է յետոյ Վկարելու համար. այսպէսով շատ տեղեր սկզբնաստանը կը պակսուի: — ԳՈՒՉ՞ ստացող չէ յիշուած. տեղ ծննչակ գաւառի Հոռոթ գիւղը. ստացող Վարդան քահանայ կամ արեւոյ. թուական 1653:

Զեռագիրս կը պարունակէ. 1. Մեկնութիւն տերունական արթիցն զըր արջօճեն Ժողովուրդքն. էլ 1 ա—բ. 2. Երեց, կիսպիպոս անուանը, քահանայական գեղաներու վերջ են, ի լաւբերմացւոյ սկիզբը եւ վերջը կիսատ. էլ 2 ա— 4 ա. 3. Բնախտութիւնն քննութեան յապագա գորութեան արթից. Արարիչն ան. զեղակի արարածոց. էլ 2 ա— 5 ա (կիսատ). 4. Վարք հարանց. սկիզբը ցանկ. էլ 8 ա—461 բ. 5. Վշխարս յիշատակարան, էլ 462 ա. 6. Աշխարհացոյց կարգու. նախ քան զամ. ինքրեցոյք կըլաւքս. էլ 462 բ—471 ա. 7. Հարցումն Արամայ եւ պատասխանի Եղնակ Վարդապետի (օտար գրչէ). էլ 471 բ—475 ա. 8. Երաստմանիկարգութեան արդարութից. էլ 475 ա—488 ա (օտար գրչէ եւ կիսատ). 9. Ձեռն Նշնէի իգական անուանը գեղեցեցիս կուշի (Ստարագիր). էլ 488 բ—489 բ:

ԹԻՇԱՏԱԿԱՆԻԹԻՒՆԻ. էլ 4 ա (օտար գրչէ). գրեցու... ամենամեծ... արեւի (երկու բառ քերական): էլ 5 բ. Իսկ ի թուին հայոց. ու Կ. ի. արդի ամայ. Ժն ին: Ի նոր կիւրակին է գուռն լեւ կարագեանին. օրհնվցից: Դիմէ աւուրն իմ. ծնւնդեան. թիւ. ու Կ. եւ Ժբ., 2. «Ես շատեփանոս նկատու հոյի: շնորհք թափուս ամէնի. 3. «Ես շուռութից մուտանեց անք սնան գրեցի թիւ աճ՛... լէ Լ օրն որ (պատած եւ քերած):

էլ 6 ա. Թիւ աճը ին եւ նախնանցի յաւորածնի որդի յարսութիւնը գրեցի որ այսմ ամիս եկի եւ ուխտս. մայիկ ամուսն գ օրն որ մեր վայի նամանս զգէս նախուպք եր քցած այս շափքս բազ է իմացուաց. Թիւթի 1188ին:

էլ 6 բ. Ես նախնանցի պատմի որդի արէքստանը գրեցի որ յասն ամիս եկիկը եւ ուխտս օր ծնւնդեան քրիստոսի թիւ աճէ՛ զիտեւերքի իե ուն ան եր շատեփանոս նախակային:

էլ 6 բ. Ես եւ աղուխաց եր թամայի աւաքելին նորին աւաքելար թոճման անայնում վըզգի շաթիք բուտան գրեցի ամբ թժոյր մտխտուս խանին օրդու. արու փախիկն խոյ այս է:

Այս բայըք օտար գրչէ:  
էլ 8 ա. Աւգնեան հգիք եր նծ Ծաւ ամեն զգեմ ձեռց մոց ուղիշ արտ:  
էլ 55 բ. Քն նծ սղորմես ստացողի եր հարանց վարցըս վարան քահանային. եւ ծնւնդեան. եւ նմ յարեան մերձաւորն. եւ մահապարտ մեղք ատարանալ անարեւեստ փեճուս գեոռն կարգացողացն եւ լուրացո. եւ որք զամեն ասեն առ հանելի Ավն:

էլ 85 ա. Որդ թոթիք եր երկարիկ ընտրալ հարանց քն նծ մեր սղորմես ստացողի եր հարանց վարուցս. աք վարանս արեկային եւ նմ յարեան մերձաւորացն այցոց ամենեցուն: Ավն:

էլ 162 ա. (օտար գրչէ՛ նօսրագիր) նծ քաւան գիս մեղաւորս ի մեղաց:

էլ 244 բ. Ստացող հարանց վարցին զարգարուն արեկային եւ զծնոցն իւր մուրանս, նուրսմին. եղբարցն մանուկին. իւր օրդոցն աւաքելին հայակալն. դատարն մարթին, մարգարանին. կողակից մարմունին. հանգուցեալ եղբորն աւաքելին. քեռքն իմոյ մարթին թիւրանգին. ո՛վ գապք քցն եւ երամբ օրկւզց. յիշե-

իջե ի մտքաբայլլ յարժեռն ձեր զոյժ վարզանն հանդերձ  
 ծնողքն իւրովք եւ սպաստո՛հքնքն: յէշեթք է քն:  
 էլ 426բ. . . . զծայ այժ մտքը գուտեհեալ հո-  
 գին ի մտքաբայլլ յարժեռն ձեր, յէշե տալեմ՝ եւ  
 զծնողն իմ՝:

էլ 440բ. (նոր գրչւմ) այս թիվին սկսող եկաւ  
 սէմանն առաջարն նախիկեւանն եւ այժ մկրտչւց զրեցի:  
 Գլխոսոր յէլուրուրան, էլ 462ա. Փառք անե-  
 նանք երբորդու թինն երեք անձնեան տրուե՛նն հօր եւ  
 որոցն եւ հոցն որչ Վմին: Որ եւս կարողութի՛նն զլո-  
 րան վերջացեալ անարհեստ փշճուան զբրինս, յաւարտ  
 եղնե յայսմ՝ ամբ ի հոյզկարան հոյցն սեռի թ՛կարեռու-  
 թնն ա. ճ. եւ բ. ասի. զրեցաւ ծագուեալ զանազան  
 առաքինութի՛ք զարգարեալ որ կոչի հարանց վարք: Արգ  
 փափագող եղնե որչեւս անդին մարգարտի, զանձաւոր  
 արեղցն զոր վարդանն ի հաւալ ընկեց իւրոց: յէշու-  
 տակ իւրն եւ ծնողացն հօրն մուտարին. մօրն նուրու-  
 մին, ետրօրն մանուկին, եւ արգոցն առաւելուն հոյզկա-  
 րին, զբարեացն մարթին մարգարտին, կողակից մա-  
 րինոսին, քերքն մարթին, թիրանդին, հանգուցեալ  
 եղօրն առաքելին, կողակիչ յիզարին, հօրեղբայր եղինին,  
 զճիկին, եւ իւրց զստեղացն, եւ արգոցն, զարամանին,  
 զգեղօրին, առաքին, անտառաբն, մկրտչին, հրուսմին,  
 բարեբնին, միւս զարամանին, անտառաբն, զստեղցն,  
 խաթուրին, թամամին, սուլթանին, որոցոք, հային, խա-  
 շառաբն, յովանբն, նաառաքելն, ծանձրն յինարին,  
 ապաղախող խանուս, խակիխարին, մարկնի ընտանեացո,  
 զպող սորգին, հանիկ խաթուս փայնն, անձեղարցն,  
 յովակիին, մ՛կելիին, մձեղուր, խաթուրն մանուշակին,  
 որոցն մկրտին, յէլին, փեպոյ մարգարին, որի արզա-  
 նուն, փեպոյ սորգոցն, որոցն մարտիրոսին, նազարին,  
 զստեղցն զլիկունն, եղնախթին, շահաւմին, եւ ամ՝  
 արեան մերձաւորացն: Աղաչե՛մ զձեզ ով երբայր յոր-  
 ժամ ընթիւնուեալ կամ օրինակէք յի բերանով ան  
 ստորն ասացէք այժ վարզանն եւ իւր ծնողացն: Արգ  
 եւ երկելի նորայնիկեցի ետեւնադարն եւ զլազարի՛ն ձե-  
 ւաւմբ իմով մեղաամանի, առաւմբորգե՛ք նք հոցոյն  
 յաւարտ հասի յայսմ՝ առաք. ի երկերն երշնակի ասի.  
 ի գեօշն անուանեալ շուօթ կոչի. ի հպուեթն ան փի-  
 լիգոսի, ի փնանկն նք կողի, եւ մերոյս առաւմբորգուս  
 զալ եւ արի հպի ան յետայի վրգոյի. ի գուան նք  
 անձանիկն ընք հովանեաւ նք յուսուօրչին, զրեցաւ նք  
 հարանց վարքն ի լաւ եւ յընտան օրինակի եւ ես ան-  
 զորտանս ասեի զփափագող յայս արքայ. առաւլ սկսայ.  
 Թ. սեռարե՛ն ի վեր, մինչեւ. ի եւ ք. եւ զվերջն թ  
 անտարն մինչեւ ցիբրէն, անմտաղոր լերուք խոչարութի՛ն  
 զբոյս զի կար այս եր:

2.

Մ Ա Յ Ր Մ Ա Շ Ն Ո Յ

Գ

ՅՈՒՆԻՍԸՐ 318: - ՄԵԾՈՒԹԻՒՆՆ՝ 24X19,5X6 սմ.:  
 - ԳՐՈՒԹԻՒՆ՝ մարտի, երկուսն, իւրաքանչիւր 16,5X  
 5,3 սմ.: - ԳԻՐ՝ բուրգոն, թանաք՝ սնւ, սկզբնատանքն  
 են կարծիք, երեսն վարզաղոն, սող 22: - ՆԻՒԹ՝  
 թուղմ: - ՆԱԶԻՐ՝ կարեպատ փայտ: - ՀՄԳՄԱՄԵՆՄ  
 մարտի, վերջն յիշատակարանի մէկ թըթը պակաս է:  
 - ԳՄԱՍԻԿ ՅՈՒՆԻՍԸՐ էլ 108ա: - ԼՈՒՍԱՆԵՍԱՍԻԿԻՐՆ  
 ու զարզուգորքն երեստ քիչ նւ. էլ 3ս մէկ ճակատ  
 կանաչ ու դեղին զոյնորով: - ԳԻՒԹ՝ ՄԻՆԻՍԻՍ, թուս-  
 կանն են անձանթ կիսատ յիշատակարանի պատճառով:

2.եւսաղբոս է Մայր Մաշտոց, կը պարունակէ  
 էլ 1ա - բ Եանկ, էլ 2ա Թովհանուս Մանգակու-  
 նեցոյ Մաջանալ ժողովեալ անայնոյ քահանայ-  
 սպետեան, էլ 3ա կը գրուի հինմարիէք եկեղեցոյոյ,  
 որմէ յետոյ կու գան միւս կանոնները:

ՅԵՇԱՍԱԿՈՒԹԻՒՆԻՒՄ: էլ 2ա Զանարժան  
 Միկիթար զրէշ հանդերձ ծնողք եւ հարազատք յե-  
 շէլ է ոյժ սյժմ՝:

էլ 2բ. Ե. առաքեալ սորձնն առ քերամ՝  
 (երեք սաղ, երեք սնկամ, իբր գրչւափորձ):

էլ 16ա. Զմեղաւոր ծրող յիշեալ ով փառա-  
 ւորեալ հրոյ.:

էլ 17ա. Թիշեա զմեղք ծրող ով սուրբ հրա-  
 շաղարկէլ հայրոյ.:

էլ 18ա. Թիշեա զգոմամը զրէշ ով սուրբ  
 փառասէղ հայրոյ.:

էլ 19ա. Թիշեա զմեղաուրք զրէշ ով շքեղա-  
 վորք հայրոյոյ.:

էլ 20ա. Թիշեա զեղեղեալ զրէշ ով պանծալի  
 հայրապետ:

էլ 21ա. Թիշեա զմեղք լի գէշ ով պանծալի  
 եւ փառաւորէլ հրոյ.:

էլ 22ա. Թիշեա զազամամը զբ՝ ով սուրբ եւ  
 նազելի հայրոյոյ.:

էլ 73բ. (լուսանցքի վրայ օտար գրչէ) Ես արցու  
 երանիս զպոյ զիս զրեցի թ վին հազար բ՝ ճ՝ խ՝ բ բ՝  
 ին (= ՈՒՄԻԹ = 1793) հոտեմբերի ԿԿ ին երեւ. ս՞բ  
 արժանն շատփառու նախազոյրին Վձմ:

էլ 91ա. Թիշեա զմեղաւոր գեօշ ով պատուա-  
 կան հրոյ, (նման՝ յիշեալներ կան նաեւ վերի անձով՝  
 էլ 92ա, 93ա, 94ա, 94բ-95ա, 96ա, 99ա եւ 100ա):  
 էլ 171բ (օտար գրչէ լուսանցքի վրայ) (Թ՛)վին  
 ուրմնէլ:

Գլխոսոր յէլուրուրան, էլ 318բ. Փառք ան-  
 բժժանիկի եւ մրտանակն նք երբորգուսինն յմ՝  
 որոցն եւ յմ՝ որարանոց, յիմանալեան եւ ՚ի օրա-  
 լնաց, ՚ի հրեշտակաց եւ ՚ի մարդկանն, այժմ՝ եւ անը-  
 բաւ յաւիտանա յւանց անն: Որ եւս կարողութի՛նն  
 մեղապարս միկիթար զրէշն հասանի ի յաւանք սոցին:  
 Զանդի ողջ մեծութի՛նն ընկեց ընձանան, ոչ ինչ աշխա-  
 տութի՛ք զմտաւ անն, յայլմէ յայլ անցանել զառուս. հե-  
 շեաւանայ ուղղաւորութի՛նն, ուղ զի վաշն անցնուցանել  
 մարթնացին: Նա՛ն եւ ընք համատարած ծագուս ծիսա-  
 նայ նաւարկեալք՝ ողբ բարկացոյթի արեօքն իւնուանեալ  
 իհակման, զաշտանան, անը ընդապտոյս խորոցն բըս-  
 ցեալ կուտիցն մե՛տ առ մե՛տ այնացն, ա՛հ պակուցոյղ  
 անտաղացն արկանելով: Իսկ արեացեալքն ասորիցն ՚ի  
 երխա խոռօղիքն, ՚ի խորս փառաւորին մարցն համար-  
 ձակին, ՚ի քառամեւա զԲուարամեւա անեղացն, ՚ի  
 ինդրի ակնցն զանազանելոց, լաւ համարելով զմահ  
 անձանց, քան անայն ձեւըզ փլատացն ժառանգել  
 զանուն: Եւ այլք ըստ քերական արուեստին հայրցօք  
 հեղաց զովոյն զիւս արուեստաբերով զանթնն դա-  
 տուական: Ըստ նայն արուեստի հոգիահարչ՝ վարչա-  
 փթիթ անուահասո բուրաստանիս (Յնացեալը կորուսած  
 հանուած է. սոցն յիշատակարանը Ազգայնակազմի  
 լուսարարականն ինքնագրած է):

(Ը-բ-նախիկի) Է. Յ. ԱՄԱՌԻՆՍ